

ԹԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թուրքիա՝ տարեկան 250, վեցամսուայ 125 դր.  
Եւրոպա՝ — 60 ֆրան.դ.  
Ամերիկա՝ — 3 Տօլար.

# ՄԵՂՈՒ

Ա. ՏԱՐԻ

Ժիշ 24

1927

ՀԱԿՑ. 31

Հասը 5 դրու.



صاحب و مدير مسئولي هوونان بالاقاشيان

استانبول بک اوغلي قبرستان سوقاق توسرد ۱۷۱

Արտօնակիր Խմբագիր եւ Պատասխ. Տնօրին

Յ. Գ. ՓԱԼԱԳԻՇԵԱՆ

Կ. ՊՈԼԻԽ, Բերա, Քաղաքական փողոց, թիւ 171:

ՆԱԽՈՒՑՈՒՄ

Տող 10 դրու.

Չափուած գուրինի չեն վերադառնիր:

Հասը 5 դրու.

## ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Հայ Եկեղեցոյ զաւակները կրօնապէս ի՞նչ կը կոչուիս եւ պէտք է կոչուին:

Ահա՝ մժերն զբաղեցնող՝ օրուան կարևոր խնդիր:

Քրիստոնեայ ժողովուրդներու մէջ՝ կաթոլիկներ կան, բողոքականներ կան: Հայերն ալ Քրիստոնեայ են: Կան Կաթոլիկ Հայեր, կան Բողոքական Հայեր, ասուց մասին խնդիր չկայ: Բայց Հայերու ստուար մեծամասնութիւնը ո՞չ կաթոլիկ է եւ ոչ բողոքական: Ուրեմն ի՞նչ է:

Տգէտ զործիչներ, զանազանելու համար զմեզ Հայերս Կաթոլիկներէ, Բողոքականներէ եւ Յաւաղաւաններէ, ժամանակին լուսաւորչական յուրջուներ են Հայ Եկեղեցոյ զաւակները, պատօնական գրութեանց մէջ այս սխալ յուրջունումը զործածեր են, եւ տակ այդ մականունն ընդհանրանով, սովորութիւն եղեր է որ օստանները լուսաւորչական կամ Քրիզորեան կոչեն Հայերս: Յաւաղին հոն է սակայն որ, մենք Հայերս ալ, մեր կրօնական եւ աշխահական ժողովներով, զրող կարդացողներով, Եկեղեցականներով եւ աշխահականներով, իւրացուցեր ենք այդ սխալ յուրջունումը, եւ չեն վարանած թէ՝ պատօնուկան եւ թէ՝ անպատօն զրութեանց եւ հրատարակութեանց մէջ Լուսաւորչական յուրջունումով աղաւագաւորի դիմուկ առնել եւ ծիծաղելի դարձնել մենք զմեզ, եւ մեր առաջնակարգ հեղինակաւոր Եկեղեցականներն ալ չեն աշխատեր որ այդ սխալ յուրջունումը խափանուի եւ բողուցեր են որ այսպէս շարունակուի մինչեւ թէ՝ օսուր եւ թէ՝ հայ գրերու մէջ, լրագրութեան մէջ, պատօնական գրութեանց մէջ եւ ամիսատական խօսակցութեանց մէջ:

Մարդահամարի զործողութեան առքիւ նարց դրուեցար թէ, մեր գաւառութիւնը հաւցուած ժամանակ ի՞նչ պիտի պատօնանեն:

Անուու չը պիտի ուզեկին, չը պիտի կրնային այս պիտի աւագ կարեւորթիւն ունեցող պատօնական արձանագրութեան մ'առքիւ չըսբափիլ եւ անզում մ'եւ նույնազործել օստաններու մեզ յատկացուած եւ մեր կողմանէ ալ զգիսօրէն եւ տիմարօրէն իւրացուցուած լուսաւորչական մակդիրը: Ժամանակ օրաբերք փութաց արծարծել խնդիրը եւ առաջարկեց մարդահամարի առքիւ մերժել լուսաւորչական կամ գրիզորեան սխալ յուրջունումը, եւ արձանագրութիւն խիշապէս ինչ որ ենք, այսինքն առաջեղական եւ կամ հայադաւան: Գտնուեցար սակայն Եկեղեցեան ուրիշ օրաբերք մը, որ, ամէն ազգօգուտ առաջարկութիւն կամ ձեռնարկ խափանել ճգնելու իր ըլլայ այս:

Բայր ոսմարտքան հետեւելով, այս խնդրոյն մէջ ալ մժերը պղտուելու ձեռնարկեց, խանջոս յայտարարելով թէ նոր խնդիր հանելու պէտք չըկայ: Բայց ժողովուրդին եւ ժողովականներու ողման թիւնը ըմբռնեց նրապարակ դրուած հարցին աւագ կարեւորթիւնը, եւ անա՝ որումամբ կրօն: Ժողովոյ, Ս. Պ. Պատրիարքաւանը կը յանձնարարէ Հայ Եկեղեցոյ զաւակներուն՝ մարդահամարի թողթերուն կրօնի սիւնակին մէջ արձանագրութիւն ո՞չ թէ լուսաւորչական կամ գրիզորեան, այլ իրեւ անդամ Հայ Առաջեղական Եկեղեցոյ, (Քրիստէնք գրել, Խրիստիան էրմէնի Քիլիսէսին մէնսուայ):

Սպիկայ պատեհութիւն մ'է որ իր ազգին ու Եկեղեցին սիրող ամէն Հայ ու խսէ հոգուով փարիլ իր Եկեղեցին, անոր շահերուն նախանձախնդիր ըլլայ, խապառ մերժել լուսաւորչականի, գրիզորեանի նման յեսամուս յուրջունուները, եւ ինքինքը դաւանիլ զաւակ կամ անդամ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ: «Կրօնով ի՞նչ ես» հարցումին պէտք է պատօնանել: «Քրիստոնեայ եմ եւ հայադաւան, Խրիստիան վե երևէնի ֆիլիսէսին (Eglise Arménienne) մէնսուայ»:

Թո՞ղ ասիկա միտք պահուելիք եւ կարեւորթեամբ զործածուելիք առաջին գիտելիքն ըլլայ ամէն Հայու համար: Դպրոցներու մէջ ալ կրօնագիտութեան առաջին դասը թո՞ղ ըլլայ այս:

Քրիստոնեայ ենք և Հայ Եկեղեցու զաւակ:

Այս համոզման, այս լաւանութեան դէմ ենող երեկայեան թերթը ազատ է ինքովինքը զաւանելու գրիգորեան կամ ուրիշ ինչ որ կ'ուզէ, բայց թող չխաղայ Հայ Եկեղեցու զաւակներու զգացումներուն նետ, եւ թող գիտնայ թէ իր ճիգերն անզօր պիտի մենան ազգը երկպառակելու բանաւոր առաջարկի մը ըուրջ:

Յ. Գ. Փ.

տըռել Աստ'նկ հանելուկ կ'ըլլայ: Հանելուկին առարկան պէտք է աշքի առջեւ զրուած ըլլայ, մինչդեռ մէջտեղը բան մը չկայ:

Պ. Հորոյի առաջարկը գաֆ մըն է որ իրմէն չէր սպասուեր:

### ԿՐԹԱԿԱՆ ՆՕԲԵՐ

Պոլսոյ թերթերուն մէջ մեծ զարմացումով կարգացի եսահան վարժարանի տնօրէնութեան կողմէ մտածուած և գործադրութեան դրուած վարժարանին մէջ արհեստաւորներ հաստատելու գաղափարը:

Այս՝ զարմացայ և ապշեցայ անոր համար որ, հակառակ անոր որ Պ. Մեսրոպեան Եւրոպա գացած և հոն աչքովը տեսած է նախակրթարաններու կազմութիւնը և մանաւանդ արհեստանոց գրադրոցներու ծրագիրը, կը ժամանակի ի վեաս վարժարանին պիտածէին և ի վեաս աշակերտաց հաստատել արհեստանոցներ առաղձագործութեան, կօշկակարութեան, գերձակութեան, եւին, եւին:

Այս՝ ի վեաս ըսի, անոր համար որ երբեք տեղ մը չէ տեսնուած որ նախակրթարանի մը սահմաններուն մէջ, որ, որոյ կրթական ծրագիրով մը կ'ընթանայ, այսպիսի զարտուղի քմոհած ծրագրով մը արդիւնաւոր ըլլալ փորձուի:

Ի՞նչ բան մղեց զինքը արդեօք այս ծրագիրը յանանալու պատասխանատու պիտի ըլլայ յառաջիկացին յառաջ գալիք նիւթական վեանիներուն և ժամանակառութեան:

Եթէ այս՝ կ'ըսեմ՝ շատ սխոտ ծրագիր մընէ որ գործադրել կ'ուզէ Պ. Մեսրոպեան, վասնզի երբ հիմ չկայ, ինչպէս շնչնք կը կառուցուի:

Հետեւապէս նախ Պ. Մեսրոպեան վարժարանին մէջ թո՛ղ մանչ տղող համար, ասածին կարգէն սկսելով ձեռական աշխատութիւններու սիսրեմարիք գասերը մտցնէ, ասկա թո՛ղ հասունցած տղոցմով — եթէ ժամանակ ունենան մնալու և շարունակելու — մանչերու ալ լրացուցիչ կարգեր հաստատելով՝ թող սկսի արհեստական թէ Ելիք աշխատութիւններու, կրնայ գտնուի երկու շաբաթուան մէջ հրատակուած հայ թերթերուն ամբողջական հաւաքածոն, որպէս զի կարելի թիւներու ունենայ ակնարկուած սխալը վնասուել: Նոյն իսկ մէջ հրատակուած հայ թերթերուն ամբողջական հաւաքածոն, որպէս զի կարելի թիւներու ունենայ ակնարկուած սխալը վնասուել:

Եթէ անգամ այսուափ. յաջորդիւ պիտի խօսինք մանրամասնորէն՝ ցոյց տալով մայրաքաղաքի, բազաքի և գիւղերու և նախակրթարաններու մէջ արհեստանոց հաստատելու կարելի թիւներու համար ծրագրներու մասին:

Եթէ անգամ այսուափ. յաջորդիւ պիտի խօսինք մանրամասնորէն՝ ցոյց տալով մայրաքաղաքի, բազաքի և գիւղերու և նախակրթարաններու մէջ արհեստանոց հաստատելու կարելի թիւներու համար ծրագրներու մասին:

ԼԻՍՈՆ ԵԿ ԻՐ ՕԳՈՒՏԸՆԵՐԸ

(Շարունակրիւն)

ԶԵՌՔԵՐՈՒ ՄԱՔԲՐՈՒԹԻՒԽՆ. — Լիմոնը հրաշալի կերպով կը մաքրէ ձեռքերու մերանի բիւծերը, և մեծ առարկութիւնն ունի ձեռքերուն չը մասսելու: Լիմոն մը երկուքի կը բաժնենք և անոնցմով կը չփենք մեր մատները, մինչեւ որ բիւծերն անհետանուն: Եղունգներու համար ալ պատուականապէս կրնայ զործածուիլ:

ՅԱՐԴԵՐՆ ՈՒ ՊՈԽՆԳՆԵՐԸ ՄԱՔԲՐԸ. — Լիմոնի հիւթը կը ծառայէ նաև մարբերան յարդը՝ ինչ ձեւի տակ ալ ըլլայ այն, գլխարկ, աթոռ, կողով, և այլն, և անոնց կուտայ իրենց նախնական թարմութիւնը: Երկուքի բաժնեցէք լիմոն մը, մաքրուելիք առարկան քանի մ'անգամներ չփեցէք, մինչեւ որ նորի կերպարանք առնէ: յիտոյ կը թողունք որ չորնոյ՝ առանց սրբելու: Լիմոնի հիւթը կատարելապէս կը մաքրէ նաև ճարպու սպունգները և զանոնք կը ձերմրկցնէ:

Ի՞ՆՉՊԵՍ ԿԸ ՊԱՀՈՒԽԻՆ ԼԻՄՈՆՆԵՐԸ. — Լիմոնները պահելու համար, պէտք է գնել զանոնք խոչոր աղով լեցուած ամանի մը մէջ, այնպէս որ օդը չկարենայ հասնիլ անոնց: Այս կերպով կրնան ամիսներով պահուիլ, առանց բան մը կորսինցնելու իրենց յատկութիւններէն:

ՃԵՐԱԲԱԳՈՒԹԻՒՆՆ ԴԵՄ. — Վերջապա, ահաւասիկ սքանչելի օծանակ (rom-made) մը հերաթափութեան դէմ: արդիւնքն անմիջական է, մանաւանդ եթէ մազերը կը թափին հիւանդութեան մը կամ մտաւոր չափազանց յոգնութեան հետեւանոք:

Թարմ եղան ծուծ, պատրաստուելիք օծանակին քանակութեան համեմատ, անոր կէսին չափ ընտափ հագիկ իւղ, քանի մը կաթիչ լիմոնի հիւթ: Եղան ծուծ շատ մանր կտրտեցիք և եռացած ջուրի մէջ լուծեցէք. պտուկի մը մէջ լեցուցէք տակը մնացած զիրոս մէկդի անելով: աւելցուցէք հնդիկ իւղ և լիմոնի հիւթը և շարժեցէք մինչեւ որ խառնուրդը լու մը թանձրանայ: Դրէք ամաններու մէջ և յաւ մը գոցեցէք բերանը:

ՄԻՇԾ ԹԱՐՄ ԼԻՄՈՆ ունենալու համար, կրակի վրայ չորցնելու և նուրբ աւազ: Պաղելէ յիտոյ խու մը տարածելու է անկի: մաքուր և չոր և անհոտ սնուուկի մը յատակը: Թուղթի մէջ փաթթելու է լիմոնները զատ զատ, և դիելու է լիմոնները զատ զատ, և դիելու է աւազի խաւին վրայ, կոթերը դէպի վար, այսպէս որ իրարու չպաշին: Լիմոնները ձածկի աւազի երկրորդ խաւը մը՝ 4-5 սանթիմէթր թանձրութեամբ, և վրան լիմոններ շարել միեւնոյն կերպով: Եւ այսպէս շարունակարար:

# ԱՐԵՒՐԱԿԱՆ ԿԵԱՆՔ

## ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼ

Նիւ եղրքի մեծահամբաւ վաճառատուններէն՝ Արնըլտ Քօնսթէպլ և Ընկերությունը՝ իր հիմնարկութեան հարիւրամեակը տօնեց վերջեր։

Այս առիթով առևտրական աշխարհէն հանրածանօթ անձինք, իրենց չնորհառութեանց և գնահատութեառն մէջ, մէկ քանի կարեւոր կէտեր շնչտեցին որոց ուշադրութիւն գարձնել կ'արժէ։ Առաջին կէտը ուա էր թէ, այս անուանի վաճառատունը հարիւր տարիներու ընթացքին հաւատարիմ ծառայութիւն մատուցած է հանրութեան։ Արնըլտ Քօնսթէպլ վաճառատան բարեկամները մասնաւրաբար գիտել տուին թէ, առաջին օրիրէն իսկ անոր հիմնարկուները կազմակերպութիւնը հաստատեցին բարյական բարձր սկզբունքներու վրայ, և իրենց խոհարար ընտրեցին ո՛չ թէ միայն շահի, առ ծառայել ժողովուրդին։ առոր համար է որ անիկո կարող եղած է իր գոյութիւնը անընդհատ շարունակել հարիւր տարի։

Արդի ըմբռունումով, վաճառականութեան բարձրագոյն նպառակը շահի չէ, առ ծառայութիւն մատուցանել։ Հմարիտ վաճառականը ժաղովուրդին ծառանէ, ճիշդ ինչպէս կառավարիչը, եկեղեցու ուսուցիչը։ Անիկա ժողովուրդին հանգիստին, հաճոյքին և շահին մէջ կը գտնէ իր գոյութիւնը և յաջողութիւնը։

Երբ վաճառականը իր խանութը մըտնող մէկ յաճախորդը կը նկատէ իրը եղբայր և կ'ընէ անոր ինչ որ պիտի ուզէր որ ուրիշ մը իրեն ընէր, ան առտեն այլեւո չընէր անոր ինչ որ չպիտի ուզէր որ ուրիշ մը իրեն ընէր, այսինքն ա'լ յաճախորդը չխորեր, անոր աղիւութիւնը կամ վատահութիւնը չշահագործեր, անոր հետ անկրթութեամբ չվարուիր։ Ու երբ ժողովուրդը ու ն է վաճառատան մը մէջ եղբայրական ծոռայութեան այս ողին կը գտնէ, անկէ այլեւո չրածնուիր, կուտայ անոր իր անվերապահ վտահութիւնը, և ա'ս է ահա վաճառականի մը ամենամեծ շահը և յաջողութիւնը։

Վաճառատուններն ալ՝ անհատներու նման նկարագիր ունին, ամէն վաճառատուն իր հարատութեամբը չէ որ կը ճանչցուի, այլ իր նկարագրով։ ապրանքին տեսակն և որակը անգամ անոր հողին կը յայտնեն։ Վաճառատան մը համբաւը ուշին, գիտուածի արդիւնք չէ, այլ սկզբանքի և նկարագրի։ Երբ վաճառատան մը մէջ ծառայութեանը ողին կը գտնէ առաջարկութիւնը կամ վաճառատան գիտութեան և արուեստին, և այսպէսով պատրաստուին ապագայի հայ վաճառականները ըլլայու։ Ու երբ որ մը իրեն գործէ քաշուելու ըլլան՝ պատրաստած մարդիկ ունենալու են որ գործին զլուխը անցնելով իրենց հիմնութեան հաստատութիւնները շարունակեն և յաւերթացնեն իրենց անունը։

Այսօր զօլէններու և համալսարաններու մէջ մասնաւոր կարեւորութիւն կը տրուի վաճառականական գիտութեան,

խորդին օգուան ու շահն ալ կը փնտոէ, և դասարնթացքներ հաստատուած են գիտակի, աւելի մնջ ծանուցում չկրնար բզել տուն ուսուցիչներու ծեսքին տակ՝ երիթորին համար։ Մեր երիտասարդներ առևտրական ասպարէզին բէն անոնք որ իրենց կամարի գործ ընտան բնակչութեան բնակչութիւնը այս հարիւրական ասպարէզը, թո՛ղ սակայն դպրոցական դասաւանդութիւնը ներէ աւելի արժէքաւոր են փորձառասորդին նոր վաճառականաթեան իուէլը՝ կան դասերը որ երկտասարդ մը կրնայ ծառայութեան ոգին։

Արնըլտ Քօնսթէպլը վաճառատան հարիւրական աշխարհէն առիթով առևտրական աշխարհի արժէքաւոր երկտասարդ մը ձեռքին տակ։

Այս է ահա արդի վաճառականութեան ոգին և սկզբունքը, — ծառայութիւն և հեռատեսութիւն։

(Հ. Կոչնակ)

## ՆՈԱՐՎԷԹ

### ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԷԶ

Ինչպէս շշուկ տարածուեցաւ թէ՝ Փօրժ Շանպօ, որ տակաւին նոր էր վերագրած իր երկար ուղեւորութենէն, կը բաղձար ամուսնուալ։ Իրաւ որ չիմ գիտեր, բայց ճշմարտութիւնը սա է թէ՝ շշուկը հետզհնատէ մեծցաւ և արձագանցեց այս խաղաղ փոքրիկ քաղաքին մէջ։ ի՞նչ, Փօրժ Շանպօ որոշած էր ամուսնանայ ու ուիեմն։ Այս յամառ ոմուրին որ Հնդկաստան մեկնելէ առաջ, մեծարարաւար կը յայտարարէր թէ՝ երբեք չպիտի համակերպէր ամուսնական անձուկ կեանքըն, կը յօժարէ՞ր ուրեմն բարեփոխին են, ամուսնութիւնը ապահովելու համար մարդ ուղարկելու համար մարդ ուղարկութիւնը ապահովելու համար մարդիկ ըլլալով, իրենց գործին տեւականութիւնը կառավարի ըստ գիտութիւնը առաջար առ կը յաջական ապահովային համար։ Մենք յաճախի երբ մարդ պատրաստելու վրայ կը խօսինք՝ միայն ուսուցիչները, մարդու համար ու ուրիշները, որոց հիմնագրները և վարիչները՝ հետասին մարդիկ ըլլալով, իրենց գործին տեւականութիւնը ապահովելու համար մարդ ուղարկելու համար մարդ ուղարկութիւնը առ կը յաջական ապահովային համար։ Մենք յաճախի երբ մարդ պատրաստելու վրայ կը յաջական ապահովային համար։

Եւ այդ բարեկամները, ծանօթները շատ չեն սիամիր։ Փօրժ Շանպօ շատ ալ չենի չէ ամուսնանալու զալափարէն, պայմանաւ որ զանէ իր տարիքին յարձար, համեստ ճաշակի տէր կին մը, կին մը որ սիրէ իր տունը . . . մէկ խօսքով, կին մը՝ բոլորալին տարբեր անկէ որ՝ կ'երեւակային թէ՝ հաճելի պիտի թուէր իրին։

Վասնզի Փօրժ Շանպօ որ երկչու և աղքատ մեկնած էր իր ծննդալայրէն, հոն կը վերագրանայ հարուստ և աշխարհիկ։ Ոչ մէկ հաւաքոյթ ու ուրիշ ու նա չի ըներէ իր զուարթութիւններով և եռանդ։

Եւ պէտք է լսել անվերջ խօսակցութիւնը մայրերու, մինչ իրենց աղջիկները կը գառնան ու կը դառնան քանիկոի մը և կամ յանկուցիչ ծօսս-րցօրի մը եղանակին հետ։

— Գեղեցիկն Փօրժ շարունակ ձեր աղջկան չուրջ կը դառնայ, սիրելի՛ս, գիտել տուաւ կծու ձայնով մայր մը, անկարող ծածկելու իր դժկամակութիւնը։

— Կը կարծէք: Աստուած իմ, ի՞նչ  
կայ ասոր մէջ զարմանալու: Մեր սրկու  
ընտանիքները այնքա՞ն սերափւ միացած  
էին երթեմն:

— Այդ ո ե է նշանակութիւն չունի:  
Բայց զգուշացէք, սիրելիս: Ժօրժ Շանս-  
քան ալ կը պարէ Պէրթի, Գլոթիլտի և  
Ժաննի հետ: Թեթեւամիտին մէկն է:

Եւ, այս միջոցին, երիտասարդը կը  
պարէ իրօք Պէրթի, Գլոթիլտի և Ժաննի  
հետ, առանց մոռնալու արդէն Մասուլը  
և Լուիզը, իբրև բարեկիրթ տղայ որ ոչ  
մէկ օրիորդի միայնակ մնալը կ'ուզէ իր  
աթոռին վրայ:

Բայց, այս երեկոյ, — Ասդրիլի զեղե-  
ցիկ երեկոյ մը, — իսկապէս չափազանց  
տաք կը տիրէ սրահին մէջ, և, մինչ  
տանտիրուէն ներկաներէն լուսթիւն կը  
խնդրէ ունկնդրելու: Համար դաշնակին  
վրայ գեղեցիկ կտորի մը, Ժօրժ Շանսոյ,  
դաշտապողի խոյս կուտայ և կ'երթայ  
սիկոտ մը ծխել պատշգամին վրայ:

Ներսը կը նոււագէին Հէնտէլի լարկօն,  
և երիտասարդը մեծաբաց պատուհաննե-  
րէն կը լսէր անոր ծանր և խորին ելե-  
ւէջները, և այդ գաղջ գիշերուան մէջ,  
նա մտիկ կ'ընէր խորունկ: Թեւերը խա-  
չաձեւած կուրծքին վրայ և յենած պա-  
տրշգամին բազմիկին:

Իր անուշագիր ակնարկը կը թափա-  
ռէր սրահի լոյսերու ներքեւ պահիկ մը  
անշարժացող տնկնդիրներուն վրայ, երբ  
յանկարծ կանգ առաւ փոքրիկ սրահի մը  
կէս մթութեան մէջ կորուած անորոշ  
ձեւի մը վրայ: Հետաքրքրուած այս մե-  
նաւոր կիսաստուերէն, յառաջացաւ:

Կարծելով լոյլորովին առանձինն ըլ-  
լայ, այս գէշ լուսաւորուած սրահին պա-  
տուհանին մօտ զանուող երիտասարդ կին  
մը, մեծ յոմիտակութեամբ և երկուշա-  
ծութեամբ կ'ունկնդրէր նոււագին: Իր  
կորովի գլուխը, որ կիսովին դարձած էր  
գէպի սպարարան, և իր վառվառն զեղե-  
ցիկ ակնարկը թոյլ կուտային գուշակել  
բարձրին և գեղեցիկին ընդունակ հոգի  
մը: Իր խաչածեւ ձեռքերը կը հոնգչէին  
ծունկերուն վրայ, և ակնյայնի էր թէ՝  
ներքին ազօթք մը իր սրտէն կը բարձ-  
րանար գէպի շրթները, ի լուր լարկօն  
կուռ և կրօնական ներդաշնակութեան:

Ժօրժ Շանսոյ, հետաքրքրուած, կը  
հետեւէր արտայայտութեանը այս աղ-  
նու ական գէմքին որուն վրայ կը կոր-  
դար իբրև բաց գրքի մը մէջ: Երբ գագ-  
րեցաւ նուազը, և երբ ծափանարութիւն-  
ներ թնդացին, մանկամարդ կինը սնարծ  
մնաց, բայց երկու արցունքի կաթիլներ  
սահեցան իր այտերն ի վար և ինկան իր  
ու սնդուսէ համեստ շրջապեսակին վրայ:

Այն ժամանակ երիտասարդը տեսաւ  
անոր քով, աթոռի մը վրայ եւարքներ,  
անու աղջամաներ, և լոյս մը ծափեցաւ իր  
մտքին մէջ:

«Օրիորդ Մարկրիթ, փաքրիկ որ Հօ-  
րէներու ուսուցչուէնին»:

Մակայն, հէրէրը զուարթի իրարանցու-  
մով մը կ'ուզզուէին դէպի ի պիւթէ և, իր  
դիտարւէն, Ժօրժ Շանսոյ տեսաւ զոյզե-  
րու և կամ փութկոտ և աղմկարար խում-  
բերու մեկնումք:

Բայց վարժուած իր մենութեան, դե-  
ռատի ուսուցչուէն մնաց մութ սրահին  
մէջ: Անդ ելաւ սակայն, ազտու ամէն  
բրնձագատումէ, և իր զեղեցիկ ակնարկը  
զնաց փնտուել աստեղազարդ երկինքը,  
ապակիկին բնդմէջէն:

Ո՞յ կարու է նկարադրել զմնգակ կաւ-  
ցութիւնը այս գաստիարակուէիներու,  
երբ զաւախի անձուկ և յետամնաց զա-  
գափարներով առողորուած տուներու մէջ,  
անոնց ներկայութեան կը հանդութեան,  
իբրեւ մենտորներ, բնկերակցելու համար  
իբրեսց աշակերտուէիններուն փոխան ծր-  
նողաց:

Նեղուած, առանձնացած անկիւն մը,  
անձնք համբերութեամբ կ'սպասեն պա-  
րահանդէսին վերջաւորութեան որ պիտի  
ձերագատէ զիրենք և թոյլ պիտի տայ  
որ իբրենց սենեալը քաշուին: Անչուշտ  
այս կացութիւնը միշտ նոյնը չէ և բա-  
րեբախտաբար, բայց շատ յաճախ կը կրկ-  
նուի, աւազ:

Այն պահուն որ ոտք կ'ելէր ման-  
կամարդ աղջէկը, ծանր ձայն մը սարս-  
ռացուց զինքը:

— Օրիորդ, կը հաճիք պիւթէ ընկե-  
րանալու պատիւը բնել ինձ:

Եւ, գրան սեմին վրայ կը խոնարհէր  
Ժօրժ Շանսոյի:

Ապշահար, Մարկրիթ նայեցաւ իր  
շուրջը, տեսներու համար թէ որո՞ւ  
կ'ողջուի այդ խնդրանքը, յետոյ տես-  
նելով որ ինքը սուանձին էր, յարեց.

— Ի՞նձի և որ այդուս կը խօսիք,  
պարո՞ն:

— Եւ ուրիշ որո՞ւ պիտի րլ, պա-  
տասխանեց Ժօրժ Ժանուարին:

— Գիտէք արդիօք, պարո՞ն, որ ո-  
րիորդք ար Լօրէներու ուսուցչուէին եմ:

— Անչուշտ զիտեմ: Բայց անհրա-  
յեշտ է միթէ իր անունը, մականունը  
և պաշտօնը մի առ մի թուել, երթալ-  
րամակ մը շամբանիա պարպելու համար:

Զուայ ճացած, երիտասարդ աղջիկը  
խնդաց և մանկական արտայալութիւն  
մը առաւ իր գէմքը, այնքան տարքեր  
իր քիչ առաջուան ողբերգական և ջեր-  
մեռանդ գէմքին որ երիտասարդը զրեթէ-  
յուղուցաւ:

Մանկամարդուէին մտաւ Ժօրժի թե-  
ւը և միտսին մտան աղմկալից ճաշասր-  
ըանէն ներս ուր իբրենց մուտքը նոխան-  
ձէն տժգունեցուց մէկէ առելի ծափատի  
աղջիկներ և խորապէս հաճոյք պատճա-  
ռակամաներ, և լոյս մը ծափեցաւ իր  
կին, որ բարի և անկեղծ աղջիկ մըն էր:

— Պաավօ', օրիորդ Մարկրիթ, րսա-  
անոր, երբ իր մօտէն կ'անցնէր: Պարա-  
հանդէսին ամէնէն տիւն էին խալ լինի էք  
դասած:

Նստելով ծաղկազարդ փոքր սեղանի  
մը տուած, երկու նորէները սկսան խօ-  
սակցիլ կիսածայն:

Ժօրժ կը խօսէր, ամենայն ճարպի-  
կութեամբ թափանցելով իր եիտասարպ  
աղջկան ճաշակներուն, նախապատուու-  
թեանց և տակաւ, կարծես ակամայ,  
անոր հոգին կը պարզուրէ: Նա կը յայտ-  
նէր իր անյաջողութիւնները, իր ախրու-  
թիւնները, յուսաւատութիւնները, նաև  
իր յոյսերը, իր խորին հաւատաքը, և  
նաև տակաւ, ապագան պայծառ և յու-  
սաւոր կ'սկսէր երեւլ երիտասարդին:

Բայց, որպէս հուրիներու հէքեամնե-  
րու մէջ, յանկարծ գագրեցաւ դիւթան-  
քը, երբ զերջ գտաւ պարահանդէսը:  
Ժօրժ Շանսոյի վերաբերյալ նկատման մը  
աշխարհիկը որ կը խոնարհէր երկարող  
ձեռքերու վրայ, և Օր. Մարկրիթ դար-  
ձեալ եղաւ «Օրիորդ Մարկրիթ»ը, փոք-  
րիկներ ար կօրէներու ուսուցչուէն...:

Եւ սակայն երկար ժամանակ չէ որ  
նա մնաց Օրիորդ Մարկրիթ: Մի քանի օր  
զերջ, ի մեծ զարմացումն փոքր քա-  
զաքին բնակչութեան, տուաւուեան պա-  
տարագէտէն թագավառ ժամանակ չէ որ  
զանակի մէջ և թէ ապագայ ամուսինները  
կը փափագէին լսել Հէնտէլի լարկօն զոր  
պատարագի միջոցին պիտի նոււագէր ըն-  
տրիալ նուագամումք մը:

Որպէսզի ներուի իրենց այս բոլոր  
«անհեթեթութիւնները», նորապասկ զոյ-  
գաց շքեղ հանգէս մը պիտի սարքէ իր ա-  
մուսինական ուղեւորութեան գարձին,  
բայց, իրենց համար, աշխարհի վրայ  
ոչ մէկ հանգէս պիտի կարենար երբեք  
հաւատարիլ այն խորին երանութեան զոր  
անոնք կը վայելին, զգալով իրենց սրր-  
տերու ի մի բարախելը և տեսնելով հե-  
տըդիւտէ մեծնալը իրենց սիրայն որ հիմ-  
նուած էր իրենց ճաշակաց և բնաւորու-  
թեան նոյնութեան վրայ:

Գայրէոզի ներուի իրենց այս բոլոր  
«անհեթեթութիւնները» ամուսինները  
կը ամուսինական ուղեւորութեան գարձին,

բայց, իրենց համար, աշխարհի վրայ  
ոչ մէկ հանգէս պիտի կարենար երբեք  
հաւատարիլ այն խորին երանութեան զոր  
անոնք կը վայելին, զգալով իրենց սրր-  
տերու ի մի բարախելը և տեսնելով հե-  
տըդիւտէ մեծնալը իրենց սիրայն որ հիմ-  
նուած էր իրենց ճաշակաց և բնաւորու-  
թեան նոյնութեան վրայ:

Գայրէոզի ներուի իրենց այս բոլոր  
«անհեթեթութիւնները» ամուսինները  
կը ամուսինական ուղեւորութեան գարձին,

ԱՐՄԵՆՈՒՀԱՅԻ ՖՆԵՐՀԱՏԵԱՆ

«ՄԵՂՈՒ» Տպանականի մեջ կը ապա-  
գուին, ճաւակով ու խնամենով՝ Գիրք,  
ամեն եեսակ Մանուկցումներ, Մահաց,  
Ընկալազիր, Նամակագլուխ, Պահարան,  
Այցեռնա, Եւայլն, Եւայլն:

ԳԻՒՆԵՐ ՉՈՎԱՐԱՐ

պիտի ենում ։ Այժմ զողի զվրակական ենոդիում մի մատիե  
ՀՅ զում Նվաճա լու զժողվ սաթմաց մամակեսութիւն

։ Առաջմայ մորոց ալուսչղոց Պէտքիրտմղ ոյ մորոց  
աւելենժ գդզաշվը կազմա բամի պայլքամղ ոյ պայմաժն  
նզրիվ պայմայ վառույ մշանուն մի պհասպա պատո-  
ւափ հյու մոշվթաղտիաւազն պամս սաթղ նզուրուց  
ուր մոշազտ վաղիաւազն մի մշատե մի մշանութման  
ուր հմգզնմասուափմդ ուր ոյժմդդ ուրամկազազ վիվա-  
ւափ ուր ովա վե զուի ովկումդղ ոյ սաթմայ սաթղ սինչց  
պիշ մս նու մորոց ալուսչղոց նոմն խից պարուա-  
չուու նենդու ուժմիշ պատուազն ուր ոչինչով

ւագի զիմերու  
շտեռ զազա հնդուլց մաշտ ժղվակ իով թօնցոք ոչխեմ որ  
ժղվագին մուժտիող քումտղմ վասպատանմղա իով  
ւտմի մը վեհտմուն մժսփ քարսիքոք ոչժնու

Դամդղվեամեն ու տրագուիաց Հոտոսի յալութ մշտոս մի  
ու մշտազոտ մի ճշոր պղիմտառդաղե ոչի պամպոտր ունիք  
զլորբումուկմուն ։ Աղջմաղի ոմտ մը քիոգազոտն ծող ու մը  
հոտմունց մը հետադասման մուզուկնուն մի մո ։ Ճշոր  
մը ոտու կվաեն մշտազ մի ։ Պիտիլումդի խևունք  
։ Աղջաս կուկուման ոմտ մնահաւան

։ մղբատ տուիլուս ուս ողբացնա  
շուե մի մղղղով թշատումչ դակումի հով գթ կը կըսնակ մը  
մափունուն մողմի հույր՝ պաչ մզմուումչ մի ժան հու ժզմ  
ակ՝ մզգաւե պէջն մզրատ մի մժղիք ժզմադ ենոյ ույուն  
առիս յը ուչը ։ մէսունի ու պովունին մշաստ, ի  
մզի սսթմայ, իստառքնենուուն եզժն մկ տնկը մշրագադի, ի  
դաքմժուս Ա ծէս պահէք քրնցամս ու դրադնագուառ  
շաստեն մազու մշտեղուն, ի տպչ մը վրտիկամու մս բանիու  
ոչըրի ։ մեսնափ շվողուօք-օչըրի ։ մը պկ բաժակամ իսթմա

- 123 -

- 122 -

և որուն գոհարազարդ դաստիականը միայն կրնար արժել 200 ոսկի, և զօր սակայն՝ իր շատ նեղ վայրկեաններուն մէջ անգամ՝ Աթոս չէր ուզած գրաւի գննել կամ ծախել։ Բորգոս ծրկար ատենէ ի վեր կր փափազէր տի բանալ այս սուրբն որուն համար պատրաստ էր տալու իր կեանքէն տասը տարիներ։

Օր մ'որ ժամադրութիւն ունէր գքսուհիի մը նետ,  
փորձեց Աթոսէն զայն փոխ առնել : Աթոս, առանց  
բան մ'ըսելու, իր գրավանները պարզեց, ի մի հաւա-  
քեց իր բոլոր գոնարելէնները, դրամբ և ժամանէն-  
ներն ու ոսկի շղթայնները, և տուա Յորդոսին . բայց  
գալով սուրբին, բաւա անոր, իր տեկը զամուած է այն.  
և իր տեղէն չպիսաի բաժնուի բայց միայն երբ իր տէրը  
բնակարանէն հեռանայ: Բաց ի սուրբէն, ունէր նաև  
Հենրիկոս Յըդի ժամանակին աւագանիէն մին ներկա-  
յացնող կինդանադիր մը, շքեզօրէն հագուած, որ Աէնթ  
կարդի պատուանշանը կը կրէր, և որ Աթոսի նաև  
ունէր զիմադրելու ինչ ինչ նմանութիւններ, բնաշնե-  
կան ինչ ինչ նմանութեան նշաններ, որոնցմէ կ'երե էր  
թէ, այս մեծ իշխանը, ասպետ արքունի կարգի, իր  
նախահաւան էր:

Վերջապէս, սպկեդրուագ շքեղ սնտուկ մը, սուրին  
և կենդանագրին դրայ տեսնուած զինագրոշմով, վա-  
ռարանի տեղը բռնած էր, ինչ որ ահսելիօրէն կը հա-  
կոսէր սենեակին միւս զարդարանքին հետ։ Աժոս մ՛ջտ  
իր վրայ կը կրէր այս սնտուկին բռնալին։ Բայց որ  
մը զայն բացած էր Բորթոսին առջե, և սա կրցած էր  
վատահ ըրյալ որ անոր մէջ նամակներ և թող զթեր միայն  
կային, անցուշտ սիրային նամակներն և ընտանեկ ն-  
թուղթեր,

Բորբոս կը սնակէք շատ բնդարձակ և չքեղ երե-

ի խայտմեն ծյու պշտամ  
շղացաւումի ենում ։ Ար իսժպատմումդի մուչզու դ տուացաւե  
մշտկի պարագա բատդի դ մուլլի ի թիմացմադպա մօք  
վկամք ։ մշտկազանի շըլի ։ և լիմանիսկի դ տովաւու մալլի ի  
մմդու քտաւ ։ մշտկ պարագասի թիւուշի ենուր մկ ոսքմաց  
մորու շալդմոցի մաստ մթաւու պատամ վցու  
աւելիք մշտկազըլմու ի պինջի մրտք զարաստու մելտուծըլոց  
աւու մկ ։ մշ քտանաւու կիյսուուտ մմդ դ ։ մշ կտա պտղթը  
շամենքրումա ննդաստ տէլիք մկտուժ մկ դհթը ։ պշտկազմդի  
շուշ մկ մկեռս մշի պմի կտիք ննդուա մշմմդ պմտկու  
աւելիք մոմուննետմքն դ ։ մնաւու մկ ոսքի ։ մշ թմուշնե  
մթդուգի պշտկազմտասաւմդ ունա՞ պմտկու ։ զ

մի գլուխօթ դմեմի մայքուսնի  
ու մի ոտք դմեմի մասքմաց, մի սկզնիվը դմեմի նպառց  
շահ մասքին՝ յրեն աղ՝ պայմանական նոպացու մգպացիվիթ  
շահամամի կազմանեց վլոյտ խուսափեմ, «Հյանձի կ պայտց  
վլոյդնեց նոպամի մա հայ նոտաշուց բժբաստ նովաստ փոսութ  
հոմի պատմպըստիկում մազ մդեղ մի նոպարի մը ոտք  
վլոյտ առնեմի վէ նոպաց իտ փոխմա պատգաւենդից

Քման չ դ ս ովոտղիմոյի ոմո դ պազառեալլա նուսին  
ովին գմեմմարց մի տաշ բոկիվոտ պիշտպայը —

- 128 -

- 127 -

Պարող Արամիսին, ընաւ չէր խաղար Ամենէն անարհ-  
տան հրացանակի իրն և ամէնէն չար կոչսականն էր Միջա-  
աշխատելու պէտք ունէր Երրեմն, ճաշը կէս եղած ատեն,   
երբ ամէն մարդ գինիին և առաք խօսակցութեան ազգեցու-  
թեան տակ, կը կարծ' թէ տակաւին երկու երեք ժամ  
կրնակին սեղան նն շուրջը ժամանակ անցունիլ, Արամիս  
իր մաժազոցը կը նայէր, չորհայի ժափտով մը տեղէն  
կ'ելոնէր և հրաժեց կ'առնէր ընկերութենէն, երթալու-  
գունիլու համար հոյնագէտ մը որուն հետ ժամադիր  
եղած էր խորհրդակցութեան մը համար Ռւրիշ անփառ-  
ներ ալ տուն կը դասնար՝ չարագրութիւն մը պրելու-  
համար, և կը խսդրէր իր բարեկամներէն որ արգելք  
չըլլան իրեն:

Եւ սակայն Աթոռ կը ժապէք այն սիրուն մելա-  
մաղձոռ ժափտավ որ այնքան աղէկ կը վայէք իր ազ-  
նիւ գէմքին, և Բորթ ո կ խմէր, վճռելով որ Արամիս  
գիւղի երեց մը միայն կրնար ըլլալ :

Բլանչէ, տ'Արդանեանի սպասաւորը, ազնուո  
րէն համակերպեցաւ իր բաղդին. • Որ եպսուն ոռ  
կր առ նոր. առաջին ամիսը տուն կուզաք խայտիտի  
(խթին) մը պէս ուրսին, և իր տիրոջ նկատմամբ  
քաղցրաբարոյ, երբ ձախորդութեան հովն սկսաւ փշել  
գերեզմանափորներու փողոցի տան վրայ, այսինքն  
երբ լուզովիկոս 13րդ թագաւորին քառասուն սկիւ-  
ները հատան կամ զրեթէ հատան, սկսաւ տրտունչնե-  
րու զորս Աթոս նողկալի գտաւ, Յորթոս՝ անվայել, և  
Արամիս՝ ծաղրելի: Ուստի Աթոս խորհուրդ տուա.  
տ'Արդանեանի որ ճամբէ ա դ ստահակը. Յորթոս կ'ու-  
զէր որ ճամբելէ առաջ լաւ մը ճեծն զինքր. իսկ  
Արամիս պնդեց որ տանտէր մը իրեն եղած մեծարանք-  
ները միայն լսելու է:

բազմություն մէ մկանուր  
շատ պիտի պարզ մէջ ու մզմմմժառաց վէ երչն բակիռուս  
ներց : ազգ զգ ։ բանգուաց քէի կվածեն վշտամեռաց զգ  
վավեռ մո պէս պիտի մատի ենք ։ մրաց աւաստամիտ  
չով ուի պիմե ծէր պիտի ոմո սաթմաց ո սաթմու  
։ զոյ ժիշտառաւաց ։ բազմօւն և բանցից կը հպասառ  
ներս ։ մրաւիտ միշտառամէ ։ մլազգամտի հ մէկ ո՞ւն  
չով ։ ովկոմիս մվիտուանուն բողկապարասը —

։ վշտաղոյսչ վհան սիլովազ  
մս 'վոսթի' պիկուզմո պտիուսոյ առողի խաղուգացաց  
պվսոր ոմա վշտաղայոց Խոդզու մզեւս բգ՝ դ բվանէ  
ոգ 'ջզի խուտք ։ մզմփո մի մս մզմփիս պիտ դ մժպվի  
մարտց ալղեծ մէ ջէր դուգթ անուկ եղո պմտե լցանե  
բոնց ամաստմոլ ։ մէ քանսսը սպասար պիտե սիձ  
գպցուկպտութ Խո ։ քուաչցպտ մէջ ջզի ։ մժոսպտ ժուն  
մս միապիկնաթ ոմի ։ քուանսկ սմասի հմգուցութիւնչպտ  
շուն պէցու պվիտպտովնս տամարգաց դ ։ բանեսկ Խուն  
եմոր Խանեղեղիկ ոգ մս ժուղար վիր ու վիկովի —

• նգպառուտակ իսե  
շմգի մվլումվո դ ասս զժպառտեմգի տաղբրոչ պշտէկո  
մի հմում յառհէտ ոմ ա հետաքան վէ ովրումը

։ մայստեր ուսանողով լուս  
աղջ եղջ բա պահտաժուն պշամայ կապիչնաթը քառազ  
շմսիտցիզու բակի տպչ ռամզզունցուպին մդ վխուզ  
զտիտաժ կափ ժամե հթ կութը մդ քափ ոհնունցդ դի նման

— Զամար դիւրին է այդպէս ընել, տևեցուց  
ա՞լրդանիեն, Դուք, Աթոն, լուս ու մունջ կ'ապրիք  
կոխմոյի հետ, անոր արգլած էք ձեզի հետ խօսիլ,  
և հետեւապէս խնդիր ունեցած չէք: Դուք, Բորթոն,  
փառաւոր կեանք մը կը վարէք և ձեր լուսքուն ծառ-  
ային համար չասուռած մըն էք: Վերջապէս զուք,  
Արամին, չարունակ ձեր աստուծաբանական ուսում-  
նասիրութիւններուն պարապած ըլլալով, խորին  
յարգանք մը կը ներշնչէք ձեր հեղահամրոյր և  
կրօնասէր ծառային: Բայց ես որ ապրուստի աղքիւր  
մը չունիմ, ոչ է հրացանակիր եմ և ոչ պահակ, ի՞նչ  
կրնամ ընել սէր, սարսափ կամ յարգանք ներշնչելու  
համար Բյանչէի:

— Գործը ծանր է, պատուխանեցին երեք բարեկամները։ Տնական խոնդիր մըն է։ Մասսները կիներու պէս են, Պէտք է իսկոյն փափառուած ոսհմանին թշջ գննել զանոնք։ Խորհեցվար ուրիշն.

Տ'Արդանեան խորհեցաւ և որոշեց առ այժմ տիեզ  
Բլանչէն, ինչ որ բրաւ սյն խղճմտութեամբ, զոր ցոյց  
կուտար իր բալոր գործերուն մէջ։ Յետոյ արգիլեց անոր  
իր պաշտօնէն հեռանալ առանց իր արտօնութեանը։

— Վասն դի, ըստու, ապոգան աղէկ պիտի րլլայ, յաւագոյն օրերու կր սպասեմ անխոռսափելի կերպով։ Հետեւաբար բախտդ պիտի չինես եթէ քովս մնաս, ու ես այնքան բարի տէր մըն եմ որ չեմ ուզիր բախտդ վտանգել, քեզ իմ ծառայութենէս արձակելով։

Տ'Արդանիանի վարուելու այս եղանակը մնած յարգանք ներշնչեց հրացանակիրներուն։ Բլանչէ ալ հիացաւ և առնել քալելու խօսքը չըրաւ այլ ես։

Զորս երիտասարդները գրեթէ միեւնոյն կերպով

մամունեցնոսի՝ թիգ բռկ մազպած տա վմտլլ քոնորվը յ  
դմշմետ նվաս հ. դ հթ զազպանմիւս պամուս վլզմի  
ջզի ժիմտաւուչ ենոց ուսպաստ յով եղբատուս պմոց  
տագյուտ մազպած ի թնդեղի ոմ ։ մախաւ դադշիսմա ուշոտք  
եղաստ վոսով մի կով զմզիւ ոսթմաց դադշիսմա ճռի  
զոսով ապ ու վրամպի եղձլյրեսը պարզմ անսուզդ —

ժմիովը մի ետմի դշամդղլիշազոսին  
դպրա գովիճառքով կցամքովիշազսմու շամքովիմա մա  
ժողուն մազու նառու ունդգիսդ վիզամիս ժմիուն կով —

։ մմգդքտիմա զվերակո սինհետուոյ  
մի պող Խոզիստաց Ենթերս Մասաց Հլուզակիվել պատրիար  
շատելո պվտուկմա պվմտմկո քանիզու տղա մը Էմրէշադտուիզ  
զվմիտուտնուց ոյ ՚Հլուզաժտնմոց Հմօօմիմդ մմզին  
Ժօօմումի փոսրմայ ՚պատրւտնմիլլա մը մՕ ։ զվմզպցան  
շմոց քան պվզոյ մի մզիտուսոյ մի ոյ ՚պշամզպցան  
շմոց քանել զզմի զվոտո ամգունիմու մզլուսիտառն թի  
կը Ռվեաց մս ՚մԶ.թ թու մատումչմոսի ՚կոտոկաց զվթ  
- Էմրէմդ շախուպցու ժվդտեռն հիբ հս ՚ովրումի կով

ւ միջառոտյան զշկութ քուսառով զդով զգուց մի մէ պլոտառոց ։ Անվոնատաղ եղանակներ մտղել մա լզու կովը ։ մէ վեցչպտփաթ տոմավե զորու մը վեղարք և մասակմովու ու տակոգքմունք ։ մէ վլոցակտուցամեցի մժպտղի մի ուժուասուդու ուրած ուրած զգմզդեկիզ շոկմ մասու դառա մէտալի ոհենչպի ։ մէտավե ելիիհմկ, մա ։ ի զնուի ման ։ պէտ ապտ ավարձ մի վ նուռ ։ զութման իսլունք

Նուիրուելու արուեստի մը որով պիտի կրնար իր միւս արտքիրը հոգայ : Բորթոս ընդունած էր այս պայմանը : Իր հին հաղուատներով և փոխնորդ վերաբկուներով բաձկոնակներ կարել կաւուար Մուսքրթօնի համար, և չնորդիւ խելացի դերձակի ո որ իր զգեստները տար ներով կը նորոգէր և բուն կնոջ գրայկասկած կար թէ կ'ո զէ Բորթ սին մոոցնել տայ իր ազնուապետական սովորութիւնները, Մուսքրթօն իր տիրոջը ետե էն աղուոր կերպարանք մը կ'առնէր :

Գալով Արամիսի, իր ծառան կը կոչո էր Պաղէն։  
Ճնորհիւ այն յ յսին զոր իր տէրն կը տածէր կրօնական  
դառնալու օր մը, միշտ ու հաղած էր, ինչպէս կ'ըլլալ  
կրօնաւորի մը ծառան։ 35—40 տարեկան Պէրրիշօ  
մ'էր, մեզմ, հանդարտ, գիրուկ, որ իր պարապո ա-  
մերուն բարեպաշտական գրքեր կը կարգար, և թէն  
ոչ բազմառեսակ, բայց ընտիր ճաշ մը կը պատրաս-  
տէր։ Արդէն, համը, կոյր, խուռ էր և խիստ հաւատարիմ։

Հիմա որ, գոնէ մակերեւութապէս կը ճանչնաեք տէրերն և ծառաները, անցնինք անոնց բնակարաններուն :

Աթոս ը բնակէր Լիուքսէնպուրկէն երկու ամ  
անդին, Ֆէրոս փողոց. իր յարկաբաժինը կը բաղկանար  
երկու փոքր սենեակներէ, խիստ վայելչօրէն կահա-  
ւորուսծ, զարդարուն աան մը մէջ, որուն տիրուհին  
տ կաւին երիտասարդ և ճշմարտապէս գեղեցիկ, ի  
զուր անուշ ակնարկներ կ'ուղղէր անոր. Այս համեստ  
բնակարանին պատերուն վրա, հոս ու հոն կը ցոլային  
երբեմնի մեծ շքեղութեան մը քանի մը բեկորները՝  
օրինակի համար՝ ոսկեգրուագ շքեղ սուր մը  
միրանսուա Ա. Ք. Ժամանակուան սուռեկոռն ձեւով.

Ա. Կ. ԹԵՐԵՆ

## ԱՇԽԱՋԱԲԱՐ ԱՒԵՏԱՐԱՆԸ

9

7. Գիտութիւններն ունին իրենց յատուկ լեզուն և բարբառը։ Օրինակի համար, օրինագիրքի մը լեզուն կը տարբերի ժողովուրդի գործածած լեզուէն։ Փաստաբան մ'երբէք չպիտի կրնար իր դատր պաշտպանել, եթէ չունենար իր միտքի պաշտպանին մէջ օրէնքին յատուկ բառեր։ Բժշկութեան լեզուն, Հոգեբանութեան լեզուն, աստղաբաշխութեան լեզուն իրարմէ տարրեր են ինչո՞ւ ուրեմն Սոստուածտրանութիւնը՝ զիտութեանց ամենամեծը՝ չունենայ իրեն յատուկ ոճն ու լեզուն եւ ինչո՞ւ Սոստուածտրանը միայն աշխարհաբարն ունենայ իրեւ միջոց՝ սորմեցնելու իր վարդապետութիւնները, քանի որ երբէք կարելի չէ վասահիլ աշխարհաբարի սրբութեան։

Տարբերութիւնները միջտ կան զիտական յեղուններու և աշխարհաբարի միջի, մասնաւանդ երբ խնդիրը Աստուածաբարանութեան հետ կապ ունի Բոլոր զիտաւթիւններ և բոյոր փիլիսոփայութիւններ, եղանակի, փոփոխական և յառաջդիմական նեն, անտարակոյս անոնք կը փոխուին կամ կը կատարելագործուին, և անոնց հետ անոնց արտայայտուելու միջոցը՝ գրականութիւնը կամ յեզունանոր համեմատ կը փոխուի ժամանակի ընթացքին, բայց Ա. Մատեանները կը մնան անփոփոխելի և հաստատ, և պէտք է որ անոր արտայայտուելու միջոցն ես մնայ անփոփոխելիս Եւ երբ Ա. Գիրքը մը կարգացողը կրնայ հասկնալ անոր յեզուն, երբէք պէտք չէլայ այն գիրքը թարգմանելու կամ սրբագրելու, Շատ մը գիտական բառեր կան Աստուածաշունչի էջերուն մէջ որ հոն գրաւած են իրքն հասարակ մողովրդեան լեզուն, ո՞չ երբէք ուրիշ նպատակի համար, բայց միայն իրենց ժամանակին մասնաւոր նպատակի մը համար, և հիմայ անհասկնալի և անգործածելի եղած հնու Ուրիշներ ևս կան որ կը պատկանին Աստուածային պատգամներու, ասոնք տակաւին կը հասկցոյն ին և անոնցմէ ո՞չ մէկը անգործածելի չեղած է, և կը պահեն իրենց համարական մասնաւոր նպատակի մը կարելի որոշ և աւելի հասկնալի բնելու, անկարելիութեան առջև գտնուած են, առանց ամբողջ չէնքը քանդկելու։ Գրարարը Աստուածաշունչի բազրոն ու զաղափարը ները այնպէս իրարու հետ չաղկապուած են որ կարելի չէ մէկը փոխել առանց միւսին մնասկելու։

Մեր Նարեկը վերջերս թարգմանուած է աշխարհաբարի բարձրաստիճան հայ և կեղեցականներու կողմէ։ Կրօնական դաշտավարներն աշխարհաբարով հասկցնեին այնչափ ալ գիւղին բան չէ։ Իմ խոսնարն կարծիքս այս է որ անոնք նոր գիրքը մը գրած են բնագրէն բոլորովին ասրբեր։ Աստուածային պատգամները իրենց յատուկ ոժը ունին, անոնց աշխարհաբարի թարգմանութիւնը սրչափի ալ հարազատ ըլլայ բնագրին, նոր գիրք մէկ սկզբունքով, և և ուրիշ յայտնութիւններէ, և անոնց թարգմանիչները պատասխանատու են ոչ թէ միայն անոր համար որ Աստուածային պատգամ մը կ'եղծուն, այլ և անոր համար որ զարերու հաւատոք կը խախտեն։ Այսպիսի վտանգաւոր զարծիք մը կրնայ ձեռնարկուելի երկու պարագայի մէջ միայն առաջին երբ այն գիրքը բոլորովին անհասկնալի գտանայ ժողովրդեան, երկրորդ՝ երբ կը հաւատատուի թէ գիրքի մը գրաբարը կատարեաւ էւ Ան ժամանակ մինակ կա-

8. Բայց այս չի նշանակեր թէ Աստու-  
ուածաշունչի մէջ իր ժամանակին մաս-  
նաւոր նպատակի համար գործածուած  
բառեր և ասութիւններ կան որոնք հի-  
մայ չեն հասկցուիր, և թէ այս պատ-  
ճառաւ զգալի է նոր թարգմանութեան  
պէտքը՝ կատարեալ գործ մ'ունենալու-  
յուսով, ասիկայ պիտի ըլլայ ուրանալ

մեր լեզուին կատարեալ ըլլալը և մատնել  
մեր տգիուոթիւնը լեզուի մասին։ Կար-  
ծեմ ոչ մէկ ուսեալ մարդ պիտի գանուի  
որ կուսակից ըլլայ նոր թարգմանու-  
թեան մը, քանի որ ունինք հոյակապ  
գրաբար Աստուածաշունչը։ Այսօր իսկ  
մենք չունինք Յոնաղէտներ և Հայա-

ԱՏԻՄ ԱՊԱԳԱՅԻ մէջ (Եթովպիա), Միհրան և Տիրան Մուրատեան Տեարց կողմանէ Եկեղեցիի մը շինութեան ծրագիրը վերջնական ձև տռած է: Հողը գնուած է տրդէն: Եկեղեցիին յատակագիծը շատ գեղեցիկ կերպով պատրաստուած է: Վաճառական Տիար Հրանդ Միհրանեան խոստացեր է իր անձնական ծախքով Դպրոց մը շինել: Ուրիշ Հայ մըն ալ խոստացեր է Հիւանդանոց մը շինել: Ուրախ ենք:

ՄԵՂՈՒԿԻ ՃԵԿՔԵ ՎԱՃԱՌՈՎՄԸ Դ ագ-  
րեցուցած ենք:

ՄԵՊՈՒ կը զրկենք մի միայն բաժանորդներուն:

Հետեւաքար կը խնդրենք ՄԵՊ.ՈՒԽ  
ձեռքէ առնողներէն, որ հաճին բա-  
ժանորդագրուիր:

Դիւրութիւն տալու համար ընթերցողներուն, բացած ենք նաև թիւի վրայ բաժանորդագրութիւն 10 թիւը 50 դր., 20 թիւը 100 դր., և այլն:

Յետնեալ կամ պակաս թիւեր ստա-  
նալու համար՝ դիմել Մեղուի խմբա-  
գրութեան, Փալաղաշեան Գրատան-  
մէջ, Տերա, Ալթընճր տայիրէ, Գալ-  
րիստան փողոց, թիւ 174:

ԵՐԵՔ ՀՐԱՅԱՆԱԿԻՐՆԵՐՈւ պրակի  
ձեւով հրատարակութիւնը Մեղու ի  
մէջ՝ անընդհատ կը շարունակուի, նոր  
թաս մանու թեամբ:

ՀԱՐԹՈՒՄՆ ՕՐՎՈՅՑՑ

Lands. 31—July 1958 5.

31 Բ. Ստեփ. հրովարտական հայութ. եւ բահանայից եւ սարկաւազաց եւ ժողովրդոց:

1 Φε. Οργ. Ακιριανιτηνης Επαρ. ρι. . Επ.  
Βικουκιφωι Επ. . Ρι. Βικιρωλωι ουλη.  
ηι. Φωτισνη ιψιωμη: Ή. . Επ. ρι:  
δ. 23. r. 2.

2 ԳԵ. Պահե՛:  
3 ԱՅ. Սբց. Հայրակ. Մետրովանոսի.  
Աղեսանեցրոսի եւ Պօղոսի խոս-  
տվանողին, եւ սբց. Հուշարացն  
Մարկիոնոսի եւ Մարտիրոսի:

4 Աւք. Պահի: 5 Եթ. Սրբ. Խրեստով. Պարբեկիլի և  
Միհայելի:

**ՏՊԱԳՅ Յ Գ ՓԱԼՈԳՆԵԱՆ.**

J. M. J. F. G. L. F. W.



ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ